

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ժ Ա Ն Օ Թ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

Ս Տ Ա Մ Պ Օ Լ Ո Յ Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ե Ն Ն

Ե Ր Ե Մ Ի Ա Չ Է Լ Ե Պ Ի Ի Ք Ե Օ Մ Ի Ի Ր Ժ Ե Ա Ն

Գ Լ Ո Ւ Ն Զ .

(Շարտաւանկութիւնն :)

Գանիէլ Պատրիարքի օրով կատարուած այս ամբակուռ եւ զարմանալի ճարտարապետութեամբ հաստահիմն շինութիւնը, որ պարզ արձանագրութիւն մը գոնէ չունի եկեղեցւոյն մէկ պատին վրայ եւ հազիւ թէ Աւետիս Պէրպէրեան կը յիշատակէ անոր օծումը<sup>1</sup>, կանգուն է ցարդ. ունի հին հազուագիւտ յախճապակիներով զարդարուն սիրուն խորաններ՝ որոնք իսկական արուեստագէտներու հիացում կ'առնեն:

Այս շէնքը՝ ըստ Ազգ. Պատրիարքարանի հին տարեգրութիւններու, «Հքնաղապէս» կը վերանորոգի, եւ կ'օծուի 11 Դեկտ. 1834ին<sup>2</sup>, Աղանի Ստեփանոս Պատրիարքին ձեռքով, բայց ըտգութիւն եւ փոփոխութիւն մը, որ էր՝ երեք տաճարներու իրար խառնումը եւ ձակապակիներու ուղի ու ներս քաշուիլը, եկեղեցւոյն փակը լայնցնելու եւ շինուելիք ուրիշ շէնքերու աւելի տեղ տալու համար:

Այս վերջին նորոգութիւնը վերեւ յիշուած հին Արձանագրութիւններուն ներքեւը զետեւ շուած է եւ կը պատմէ թէ

«Սորակերտ յօրինեցաւ ճակատ Ս. Եկեղեցւոյս եւ կամարածեւ բացմամբ ներքին միջնորմոց երեքին տաճարք խառնեցան ի մի ի Հայրապետութեան ամենայն Հայոց Տ. Տ. Մակարայ Ս. Կաթողիկոսի եւ ի Պատրիարքութեան Կ. Պոլսոյ Տ. Յարութիւն Վեհապետեան Ս. Արքեպիսկոպոսի ընտրելոյն ի Պատրիարքութիւն Ս. Երուսաղէմի: 1888<sup>1</sup>: ՌՅԼԷ:»

«Սորակերտ յօրինեցաւ ճակատ Ս. Եկեղեցւոյն արձանագրելու գաղափարը յղացողները 1888ին աւելի լաւ ու օգտակար բան մը ըրած պիտի ըլլային ըստ իս՝ եթէ ուղէին յիշատակել ու յաւերժացնել 1799ի վերաշինութիւնը, որ անշուշտ շատ մեծ կարեւորութիւն ունի պատմականորէն քան այդ նորագութիւնը:

Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն 1799ի Գրք վերաշինութեան յիշատակութիւնը պիտի յայտնէր, թէ արդի շէնքը արդէն իսկ 710 եւ աւելի տարիներու պատկառելի շրջան մը բոլորած է՝ հրդեհներու տոկալով եւ երկրաշարժներու դիմադրելով, որով կը ներկայանայ այն իբրեւ կոթող մը 18րդ դարու հայ ճարտարապետութեան, որ՝ 1733ի Գրք շինութեան<sup>2</sup> պէս կը կրէ զարձեայ անունը քաջարուեստ Հայու մը, անունը Մինաս ճարտարապետին:

\* \* \*

Ղալաթիոյ Ս Լուսաւորիչ եկեղեցին հնագոգարեան եւ աւելի պատկառելի հնութեամբը, միշտ Կ. Պոլսոյ Հայ համայնքին միակ սփոփարանը եղած է՝ ո՛չ միայն Յունական տիրապետութեան ժամանակ, այլեւ յետոյ ու մինչեւ այժմ: Ամենափրկիչ անունով ճանչցուած է, ունեցած փրկչական նկարագրող մէկ հին պատկերին համար, որ հայ եւ օտար հաւատացեալներուն հոծ բազմութիւն մը, մաւրապետութեան հոծ բազմութիւն մը, նաւանդ հինգշաբթի օրերը ուխտի կը հրաւիրէ:

Տարիներու բազմութեան երկար հոլովումներուն մէջ դադրած չէ նաեւ կենդրոն ըլլալէ ազգային կարեւոր շարժումներու, ապաւինարան հայ պանտոխոսներու, կայան նշանաւոր եկեղեցականներու, եւ օրրան՝ հայ մտաւորականութեան յառաջդիմական կենսունակ ձեռնարկներու:

Արժան է արագ ակնարկ մը այս բոլորին, զոր կարելի է բաժնել երկու որոշ ժամանակներու, նախ՝ 1391—1771, այսինքն մինչեւ եկեղեցւոյն վերջին հրկիզումը, եւ ապա՝ 1779ի վերաշինութեանէն մինչեւ մեր օրերը:

\* \* \*

<sup>1</sup> Տարեցոյց ԱԷԿ. Հեռագրանոցին, Գարի 1900, էջ 164—165:  
<sup>2</sup> Կաթողիկոսութեան Պատրիարքի, Բարդէն, Ա.Ի, էջ 125:

<sup>1</sup> Պատմ. Հայոց, Ա. Պէրպէրեան, էջ 81  
<sup>2</sup> Անդ, էջ 259: Կաթող. Յան. Պատրիարքի, Բարդէն Ղարդապետի, էջ 131:

Արոշապէս յայանի չէ մեզ առ այժմ թէ եկեղեցւոյն սկզբնական շինութենէն մինչեւ 16<sup>րդ</sup> դարու վերջերը որ վարդապետները կամ եպիսկոպոսները եղած են հոն. կ'ենթադրեմ միայն թէ 1433—1438 և Պոլսոյ մէջ պաշտօնավարող Եսայի Պատրիարք Առաջնորդը եւ կաթողիկոսական փոխանորդ Յովհաննէս Ա. եպիսկոպոսը կը բնակէին երբեմն այդ եկեղեցին, եւ Առաքել Բաղշեցի եւ Աբրահամ Անկիւրացի, և Պոլսոյ առումին վրայ ողբեր գրող այս երկու վարդապետները 1453ին եւ աւելի առաջ անպատճառ կը պաշտօնավարէին Ս. Լուսաւորիչ, թէեւ Միքայէլ Չամչեան Պէյօղլու կը բնակեցնէ վերջինը<sup>1</sup>:

Հ. Չամչեան եւ Հ. Մատթէոս Մաղաք-Թէոփիլեանց կ'աւանդեն թէ երբ Ֆաթիհ Սուլթան Մէհմէտը Պուրսայի Առաջնորդ Յովակիմ եպիսկոպոսը Պատրիարքութեան<sup>2</sup> համար և Պոլիս բերաւ, անոր հետ բերել տուաւ նաեւ Պուրսացի քանի մը ընտանիքներ, որոնց մէկ մասը ընակեցուց «ի Լալաթիա», ուրկային արդէն բազում հայեր<sup>3</sup>. արդեօք Յովակիմ պատրիարք ալ 1461ին Ս. Լուսաւորիչ չեջաւ, Խնչ բան կրնայ ընդհակառակը ցոյց տալ այս վարկածիս, երբ գիտե՛ք այժմն, որ և Պոլսոյ առումին ժամանակ Հայերը Ղալաթիայէ դուրս ուրիշ արուարձաններու մէջ դեռ եկեղեցի չունէին:

Ճմարտութեան շատ մօտիկ կ'ըլլայ ենթադրել, թէ Ֆաթիհ մինչեւ որ Ստամպուլ կողմը Հայերուն նոր եկեղեցիներ շնորհեց, անոնց նորընտիր Պատրիարքը բնակեցուց Ղալաթիա. եւ եթէ ստուգութիւն գտնար յանկարծ այս ենթադրութիւնս, այն ատեն կրնանք հաստատապէս ընդունել՝ որ Ազգ. Պատրիարքաբանը ի սկզբան իւր դուռները բացաւ Ղալաթիոյ մէջ, դեռ Մայր Եկեղեցի չփոխադրուած (էջ 229). եւ ինչո՞ւ չէ, քանի որ ճենովացիներու այս հին մայրաքաղաքը ամենէն յարմար կեդրոնատեղին էր եւ է այսօր ալ:

Ղալաթիոյ եկեղեցին շատ հին ատեններէ սկսած, ունեցած է երեւելի քարոզիչներ, որոնց երկար ցանկին մէջէն ամենէն նկատելիները միայն նշանակել բաւ կը համարիմ:

17<sup>րդ</sup> դարու սկիզբը կը գտնանք հոն նախ Արիստակէս Խարբերդցին (1628)<sup>1</sup>, յետոյ Գրիգոր Գարանաղցի (1629)<sup>2</sup> անոնք՝ որ ամենագիտարին ժամանակներու մէջ մեծ եռանդով, յամառ ու տոկուն ձեռներեցութեամբ կրցած են Պալաթի Ս. Հրեշտակապետ եկեղեցին կանգնել<sup>3</sup>: Ասոնցմէ առաջ ալ կեցած էր հոն թերեւս Գրիգոր Կեսարացի բանաստեղծ Պատրիարքը և Պոլսոյ (1601—1608<sup>4</sup>, 1611—1621, 1623—1626), բայց որոշ տեղեկութիւն չկայ այս մասին:

և Պոլսոյ նախկին Պատրիարք (1651—1652) Եղիազար Այնթապցին բանտէն ազատուիլէն վերջը՝ 1659ին եղած է հոն<sup>5</sup>:

1697 Ապրիլին՝ քարոզիչ եղած է հոս Մխիթար Սեբաստացի վարդապետը<sup>6</sup>:

Մխիթար վարդապետ հինգ ամիս միայն մնացած է Ղալաթիա, ստիպուած ըլլալով մեկնել և Պոլսէն նոյն տարւոյն սեպտեմբերին<sup>7</sup>. բայց 1700ի սկիզբները երկրորդ անգամ գալուսն, այն ատենի Պատրիարք Մխիթար Քիւրտիստանցի վարդապետին յատուկ հրամանովը, դարձեալ քարոզիչ կը կարգուի Ս. Լուսաւորիչ եկեղեցին, ուր այս անգամ բաւական երկար կը մնայ եւ հետզհետէ մեծ հռչակ կը հանէ իր ընտիր քարոզներով. քարոզներ՝ որոնք թէեւ ժողովուրդի խուռներում բազմութիւն մը ունկնդրութեան միշտ կը հրաւիրէին, բայց վեղարակիր տգիտապանծներու ալ նախանձը կը գրգռէին սոսկալիօրէն<sup>8</sup>:

\* \* \*

1726 փետր. 16ի Մայր Եկեղեցւոյն մէջ օծուած Իջմիածնի նորապսակ կաթողիկոս Կա-

1 Չամչեան, Պարս. Հայոց, Գ. Հատոր, էջ 499  
 2 Կարեւոր է գիտնալ՝ որ և Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը թէեւ 1461ին կը սկսի, եւ առաջին Պատրիարքը Պուրսայի Առաջնորդ Յովակիմ եպիսկոպոսը եղած է, բայց աւելի առաջ ալ Հայերը Աթոռ ունէին և Պոլսոյ մէջ. քիչ առաջ տեսանք՝ որ Երուսաղէմի Գրգ. Պատրիարքը իբրեւ Առաջնորդ կը պաշտօնավարէր հոն, եւ Յովհաննէս Աբրեպիսկոպոս ալ իբրեւ կաթողիկոսական փոխանորդ: (Հանդէս Ամսօրեայ 1911, էջ 456):  
 3 Չամչեան, Պարս. Հայոց, Հատոր Գ., էջ 500: Կենսագրութեան երեւելի տրանսկրիպտ, Հ. Մատթ. Մաղաք-Թէոփիլեանց, Վենետիկ 1839, Հատոր Ա., էջ 901—902:

1 Բանասեր, Պարսի, 1901, էջ 151: Ժամանակագրութիւն Գր. Գարանաղցւոյ, Երուսաղէմ 1915, էջ 190:  
 2 Անք եւ Անք:  
 3 Անք եւ Անք:  
 4 և Պոլսոյ բանաստեղծ Պատրիարքները, Հ. Աստուր (Տարեցոյց Աւր. Հեռադասնոցի, Տարի 1905, էջ 398):  
 5 Չամչեան, Պարս. Հայոց, Հատոր Գ., էջ 681:  
 6 Վարդ. Մխիթար Աբբայե, Վենետիկ 1810, Ագոստոս, էջ 120: Կենսագրութեան երեւելի տրանսկրիպտ, Հ. Մատթ. Մաղաք-Թէոփիլեանց, Վենետիկ 1839, Հատոր Ա., էջ 820: Վարդ. Մխիթար Աբբայե, Վենետիկ 1901, էջ 118—121, Հ. Յովհ. Թորոսեանի:  
 7 Անք եւ Անք, եւ Անք:  
 8 Անք, էջ 140, եւ Անք, էջ 820, եւ Անք, էջ 145: Չամչեան, Պարս. Հայոց, Հատոր Գ., էջ 727, 731, 763:



Թեան յարած Հայերը օտար եկեղեցիներ յաճախելով կրնային հետզհետէ մայրենի լեզուն մոռնալ, անգիտանալ եւ օր մ'ալ հայութենէ բոլորովին ելլալ, միմիայն կը պահանջէր՝ որ ուզած դաւանութիւններուն հետեւելով հանդերձ, յաճախէին միշտ հայ եկեղեցին, եւ այս նպատակին հասնելու համար, ամէն գնով՝ թէեւ ո՛չ ներքին կերպով, ամէն տեսակ խտտութիւն ի գործ կը դնէր: Եւ միմիայն այս էր եւ այս եղած է բուն դրդապատճառը հակակաթողիկեան ամենատեղ արարքներու եւ շարժումներու:

Այս անկարգութիւններու ու երկպառակութիւններու վերջ մը տալու եւ Հայերու մէջ համաձայնութիւն հաստատելու համար, առաջ կը նետուէր այն ատենի Փրանսական Գեսպանը Մարգիզ Ալիքեօլ եւ նախագէս իր մօտ խնջոյքի հրաւիրելով Հայ Ազգին երկու սիրուած Պատրիարքները՝ Երուսաղէմի Գրիգոր շղթայակիր, եւ Վ. Պոլսոյ Յովհաննէս Կորտ, նաեւ ուրիշ երեւելի Հայեր, կը խորհրդակցէր անոնց հետ. օրին մէկը անձամբ «ուխտի» կերթար Ս. Լուսաւորիչ, ներկայ կը գտնուէր Հայաստանեայց եկեղեցւոյ արարողութիւններուն, յետոյ իր քով կանչելով կաթողիկէ կղերը կը պատուիրէր թոյլ տալ հռոմէադաւան Հայերու յաճախել իրենց մայրենի-հայրենի եկեղեցին: 1737ին էր որ տեղի կ'ունենար ղեսպանական յոյժ նշանակալից համերաշխութեան այս մեծ յառաջաքայլը, որուն մանրամասնութիւնը կը թողում, որ Հ. Միքայէլ Չամչեան ինքը պատմէ.

«(1737). Յանցանել այն ամի փոքր մի հանդարտութիւն, եւ ի ժամանակ նոր տարւոյ՝ սկսան նորոգ դուռն բանալ կռուոյ երկաքանչիւր կողմանք ի պատմասո գնալոյ կամ ոչ գնալոյ յեկեղեցիս. եւ ի դոյզն իրաց ինչ առիթ առեալ ասելութե՛ կամէին հիմն ար-

կըր, Տ. Յարութիւն, Տ. Մկրտիչ, Տ. Գրասպար, Տ. Զաքարիա, Տ. Աբրահամ, միաձայն հասանութեամբ ուղղած են Լեհաստանի գիտապետ Նիկողայոս Թորոտովիչ եպիսկոպոսին, եւ որուն սկիզբը դրած են՝ «Մեր Վ. Պօլսի Ղալաթոյ լեալ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ միաբան բանաստեղծ, որ եմք հնազանդ սրբոյ Կաթողիկէ Առաքելական եկեղեցւոյ հռոմայ», տողերը: Այս գրուածն կը պահուի այժմ Վիեննայի Մետիթարեանց քով («Մայր Յոռոցակ Անուագրաց Արքեպիսկոպոս», Հ. Տաշեանի, էջ 1030, թիւ 561): Ղալաթիոյ քահանայներուն այդ գերը դաւանական կամ դաւանափոխական ո՛չ մէկ նշանակութիւն չունի, այլ գեպի Հռոմայ գահը անխորթական անկեղծ յարգանքի արտայայտութիւն մ'է: ՍՊԴ դերը պարզ վկայութիւն մ'է հաստատող թէ թաթար խանի քովը գտնուող Ղրիմի Առաքել անուն Հայ վաճառականը որչափ քրիստոնէայ գերիներու հանդիպէր կամ տեսնար, անոնց փրկանքի դերը կը վճարէր ու կազատէր զանոնք. եւ թէ ազատած է նաեւ Փրանցիսկօ անուն վենետիկցին ու անոր ընկերը Կիւսկոս:

կանել անդոզելի մեծի եւս պառակտման: Բայց դեսպանն գաղղիացւոց կամեցեալ խափանել զայն՝ արար խնջոյմեծ ի պաշտօնս իւրում յ3 աւուր փետրուարի, եւ հրաւիրեաց անոր ՅՅովհաննէս Պատրիարք Վ. Պոլսոյ, եւ զԳրիգոր Պատրիարք Ե՛ւփ, եւ զնուիրակն Էջմիածնի զՊետրոս վրդպ Բիթիւրն կոչեցեալ եւ զմեծամեծս Հայոց: Ուր եւ յետ խօսելոյ բազում ինչ ի վերայ բանի երկպառակութեան՝ ասացին ժողովեալքն ցղեսպանն, եթէ կամիս՝ զի հաստատուն լիցի խաղաղութիւն մեր, պատուէր տուր եկեղեցականաց, զի մի արգելցն զոր ի գալոյ յեկեղեցիս մեր. եւ ղեսպանն յանձն առեալ զայն՝ ինքն եւս խնդրեաց ի նոցանէ, զի որ երգի տակաւին ուրեք ուրեք նշովք, այն եւս բարձրի իսպառ եւ նոքա յանձն առին զայս: Եւ ի մեկնիլ նոցա անտի սիրով՝ ղեսպանն ընծայեաց զերկու ոսկի ժամացոյցն, զմին Գրիգորի Պատրիարքի, եւ զմիւսն Յովհաննէս: Եւ զի չետ ինչ Պետրոս վրդպի, արհամարհօւի համարեցաւ նա անձին, որոյ վն ոկաւ խօսիլ ի մէջ ժողովրդեան ղանպատէհ բանս ղրդեսպանէ եւ ղաղղէ նորա եւ ղերկուց Պատրիարգաց:

Լուեալ զայս ղեսպանին՝ յղեաց պատգամ առ Յովհաննէս պատրիարք եւ ստեպեաց զնա, զի հեռացուցէ ղՊետրոս վարդապետ ի քաղաքէն. եւ զի այս դժուարին իմն էր, հաղիւ ուրեմն հաճեցոյց պատրիարքն ղրդեսպանն՝ անտես առնել զնովու: Այլ քանի մի ժողովուրդ քաղաքին՝ որք արեւելցի կոչէին, ի կողմն Պետրոս վարդապետի լեալ՝ բանս եղին ընդ նմա ընկենու ղՅովհաննէս վրդպ յաթուոյ, եւ ղնել ի տեղի նորա ղնա ինքն ղՊետրոս. բայց մեծամեծք Կոստանդինուպօլսոյ բնաւ ոչ կամէին ղանկումն Յովհաննէս: Եւ յառաւելու շփոթութեանց՝ Գրիգոր Պատրիարք Ե՛ւփ՝ որ ըմբռնեալն էր յայն աւուրս ի հիւանդութի, ետ տանել ղինքն պատգարակօք յեկեղեցի Սէ Ածածնի, եւ անդ տուեալ օրհնութիւն ժողովրդեան՝ ասաց առ նոսա՝ եթէ կամիք ընկենու ղեղբայրն իմ եւ ղՅովհաննէս, ես եւս ընդ նմա հրաժարիմ, ի գործոյս եւ երկաքեանս առանձնացեալ յառաջին վանս մեր՝ ճգեսցուք ի նմա: Եւ յայնժամ եւ Յակոբ վրդպ Նալեան աշակերտ Յովհաննէս Պատրիարքին ի քարոզ, եւ նշովիւք կշտամբեաց զայնոսիկ՝ որք միաբանեցան ընդդէմ Պատրիարգին, հուսկ յետոյ հաղիւ ուրեմն եղեւ անդորրութիւն, եւ Պետրոս վրդպ սորջացեալ՝ մեղայ ասաց,»

Բարեբախտաբար, լաւ է անագան քան երբէք. Բիթիւրն Պետրոս վարդապետը այսպէս ուրեմն՝ կը զղջայ ըրածին վճայ եւ ահա կնքուած համերաշխութիւնը կը սկսի շարունակել աւելի փայլուն արտայայտութեամբ մը, որովհետեւ Չամչեան կըսէ՝

«Իսկ Գեսպանն գաղղիացւոց կամելով առաւել եւս շինել զմիտս Հայոց՝ ղնաց ի սկզբան մարտի (1737) ամսոյն հանդիսիւ յեկեղեցի սէ Լուսաւորչին՝ հանդերձ երեւելիօք եւ մեծամեծօք ազգին իւրոյ եւ թարգմանք եւս եւ կանամբն եւ որդուփն, եւ եցոյց սէր առ Հայս: Եւ ի դառնալ իւրում՝ յապարանոն կոչեաց զքահանայս ուղղափառաց, եւ ասէ, անա ես գնացի յեկեղեցի հայոց, որչափ ես առաւել եւ ժողովուրդը ձեր. եւ իւրատեաց գնոսա թոյլտալ գնալոյ յեկեղեցիս Հայոց յաւուրս կիւրակէի, եւ յորդորել զամենեան՝ զի քաղցրութիւն էր»



Սուրբ Յակոբայ պարտուց բարձման սա է պատճառ

Եւ լուսացման ազգիս ախտի սա սուրբ օճառ Վկայասէր, իմաստասէր, ոսկերերան, Զոր արք տոգէտք չեն գովելոյ զքեզ արժան:¹

\* \* \*

1799ի վերաշինութենէն յետոյ Ս. Լուսաւորիչ ունեցած է բազմաթիւ քարոզիչներ ինչպէս նաեւ նշանաւոր քահանայներ, քարոզիչներէն՝ ամենէն նկատելիներն են, Կարապետ Վ. Շահնազարեան (1850), Ղեւոնդ Վ. Փիրղալէմեան (1870—1871), Գարեգին եպ. Սրուանձտեանց (1882), Մաղաքիա Արքեպ. Օրմանեան (1879 հոկտ. — 1880 ապրիլ), Բաբգէն եպ. Կիւլէսերեան (1901—1907), բոլորն ալ յայտնի իրենց մտքի ու գրչի կարեւոր ու օգտակար արտադրութիւններով: Յովհաննէս վարդապետ մ'ալ 1859—1869 եղած է հոն քարոզիչ, որ մասնակցած է 1860ի Ազգ. Սահմանադրութեան² խմբագրիչ Յանձնաժողովին:

Քահանայներէն՝ յիշատակելիներն են՝ Տէր Գաբրիէլ, Տէր Պետրոս եւ Տէր Յարութիւն Աւագերէցները, որոնց երկրորդը՝ Միքայէլ Բէստէն Տէր Պետրոսեան անուանի բժշկին Հայրը³, հաշտարարի մեծ դեր կատարած է Գաւիթ-Գանիէլեան կաթողիկոսական ծանօթ կռիւններու ատեն, եւ երրորդը՝ անդամ եղած է 1856ի Հոգեւոր ժողովին⁴:

\* \* \*

Ղալաթիոյ եկեղեցին թէ շատ կանուխէն այլեւայլ ժամանակներու մէջ ունեցած է Հայ մանուկներու համար դպրոց մը, բայց 1858ին կը բանայ միայն մանչերու համար կանոնաւոր նախակրթարան մը Ս. Լուսաւորչեան անունով, որ կէս դարէ աւելի կը շարունակուի անխափան, եւ ուր՝ Ղալաթիաբնակ պանդուխտ Հայերու զաւակներ շատ թուով՝ դաստիարակուած են եւ կը դաստիարակուին:

\* \* \*

¹ Սուրբ երէր, գրեց Տրդար Վ. Պալեան, Կ. Պոլիս 1892, Հատոր Ա., էջ 318:

² Աւգ. Սահմանադրութեան Հայոց, Կ. Պոլիս 1860, էջ 46:

³ Հանդէս Ասորիայ, 1898, էջ 366:

⁴ Մասիս, Ե. տարի, թիւ 252, 21 նոյմ. 1856:

Ս. Լուսաւորչի փակին աջակողմը 1876ին կը կանգնի Ազգ. կեդրոնական վարժարանի հսկայ շէնքը, որ կառուցուած է եկեղեցւոյն հասոյթներովը, ինչպէս կ'աւանդէ վարժարանիս մուտքի դրան վերեւը. բանդակուած պարզ Արձանագրութիւնը,

Ազգային կեդրոնական վարժարան «Կառուցեալ արդեամբ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյս Ղալաթիոյ ի Հայրապետութեան ամենայն Հայոց Տ. Գէորգայ Դ. Կաթողիկոսի, 1876:»

Վարժապետեան Ներսէս Պատրարքին գնահատութեան արժանի, կարեւոր գործերուն գլխաւորն եղած է կեդրոնականի հաստատութիւնը, ազգային երկրորդական այդ միակ վարժարանը, որ նուիրուեցաւ ալ անոր անմահ յիշատակին՝ երբ բացուեց տեղի կ'ունենար 1886 սեպտ. 1ին, ինչպէս կը կարդանք վարժարանի մուտքի սանդուխին ձախ որմին վրայ զետեղուած մարմարեայ Յիշատակարան-Արձանագրին մէջ,

Ի յիշատակ

Տ. Ներսէս Արքեպիսկոպոսի Վարժապետեան

Ազգասէր Պատրիարքին Օսմանեան Հայոց, Որոյ ջանիւք եւ նախաձեռնութեամբ կատարեցաւ հանգանակութիւն Վասն բարձման մուսորդի պարտուց Ազգային կալուածոց Ղալաթիոյ ի բացումն կեդրոնական վարժարանիս ի 1 սեպտեմբեր 1886

Ի Հայրապետութեան ամենայն Հայոց Տ. Մակարայ Կաթողիկոսի Եւ ի Պատրիարքութեան Կոստանտնուպոլսոյ Տ. Յարութիւն Արքեպիսկոպոսի Վեհապետեան:»

Կեդրոնական վարժարանի հետ կառուցուած են եւ Ազգային երեսփոխանութեան գեղեցիկ ժողովարանը, Ազգ. Մատենադարանը եւ եկեղեցւոյն կարգ մը կալուածները. ասոնց մեծագումար ծախքերուն օժանդակած են խումբ մը բարերարներ, որոնց անունները զետեղուած են վերոյգրեալ արձանագրութեան հանդիպակաց որմին վրայ:

Առաջին օրէն ի վեր Ազգ. վարչութեան կողմէ ընտրուած առանձին ինամակալութիւն

մը հսկած է եւ կը հսկէ կեդրոնականին, չայ եւ Եւրոպացի ուսուցիչներու ընտիր խումբ մը կը դասախօսէ միշտ հոն, առաջնորդութեամբ կարող եւ հմուտ Տնօրէնի մը՝ որ եղած է միշտ Հայ, Ինչպէս՝ Մինաս Չերաղ, Յարութիւն Մոս-տիչեան, Մարտիրոս Նալպանդեան, Գրիգոր Մարգարեան եւ այլն. եւ քառորդ դարէ աւելի ժամանակ՝ այդ վարժարանը ընծայած է Ազգին ընտիր անհատներ, նշանաւոր գրագէտներ, երեւելի գիտուններ, ակնաւոր վաճառականներ, նկարիչներ, բժիշկներ, դաստիարակներ եւ խմբանկարիչներ, որոնցմէ խումբ մը միանալով 1912ին սօնեց իւր կրթութեան օրրանին հաստատման քսանեւհինգմեակը:

Կեդրոնականի մեծաքայլ յառաջադիմու-թիւնները սակայն՝ տաճիկ կառավարութեան խիստ ուշադրութեանը առարկայ եղան շարունակ եւ բնաւ հաճելի չեղանցան մանաւանդ Սուլթան Համիդի, որ անուղակի միջոցներով թէեւ քանիցս փորձեց զայն գոցել, բայց չյաջողեցաւ, մինչեւ փորձեց զայն գոցել, բայց չյաջողեցաւ, մինչեւ որ անոր կազմակերպած 1896ի սոսկալի հայա-ջարգը վըայ հասնելով պատճառ եղաւ վարժա-րանին անակնկալ՝ բայց ժամանակաւոր փա-կումին:

Ըստ այսմ՝ մինչեւ 1897ի վերջերը գոց կը մնայ կեդրոնականը եւ կը վերաբացուի 1898ին, շնորհիւ այդ ատենի Ուսումնական Խորհրդին, որ ոչ միայն ամէն ջանք չենայեց առ այս, այլ եւ՝ մեծ արիութեամբ հակառակեցաւ վարժա-րանը Ղալաթիէն ուրիշ տեղ փոխադրելու փտանգաւոր գաղափարին: Այդ Ուսումնական Խորհուրդը կը բաղկացունէին՝ Պօղոս Քէրէստե-ճեան (+) իբրեւ Ատենադպիր, Տրդատ Տատեան (+), Յակոբ Գուրգէն (+), Բարսեղ Աւետե-սեան (+), Ստեփան Կուրտիկեան, Պետրոս Կա-րապետեան եւ այս սողերուն գրողը՝ իբրեւ Ատե-նապետ:

1898էն ի վեր կեդրոնականը կը շարու-նակէ անխափան, պարգեւելով ազգին ամէն տարի ուսեալ շրջանաւարտներ:

\* \* \*

Սակայն կեդրոնականի բացումէն առաջ Ղալաթիոյ եկեղեցւոյն մէջ ազգը հաստատած էր արդէն բարձրագոյն ուսումի դասընթացք մը, «Ս. Փրկչեան վարժարան» անունով, որուն Տնօրէնն էր Ստեփան Պ. Փափաղեան. այս վարժարանը կը յաճախէին այլեւայլ թաղերէ աշակերտներ, եւ երբ անոնց մէջ՝ բարձրագոյն

ուսման համար Եւրոպա երթալու մտադրութիւն ունեցողներ ըլլային, կը դիմէին հոն ստանալու վկայական մը, որով աստիճան մը դիւրութիւն կ'ունենային Եւրոպայի, մանաւանդ Ֆրանսայի որ եւ է Համալսարանը մտնալու:

\* \* \*

Ինչպէս յայտնեցի արդէն, Ղալաթիոյ եկե-ղեցին ազգային նշանաւոր շարժումներու կեդրո-նավայրը եղած է միշտ: Առանց յիշելու շատ հին անցքերը, ըսեմ՝ թէ Ազգ. Սահմանադրու-թեան խմբագրիչ Յանձնաժողովը 1857էն սկսած, իր գումարումները հոն ըրած է<sup>1</sup> շարունակ, եւ այն տեղ էր՝ որ 1860ի Սահմանադրութիւնը իր վերջնական ձեւը ստանալով ստորագրուած է իր խմբագիրներէն<sup>2</sup>, ազգին մատուցուելու եւ գործադրութեան գրուելու համար:

Ազգ. երեսփոխանութեան ընդհանուր ժո-ղովները 1863էն յետոյ այդ եկեղեցւոյն մէջ գումարուած են մեծ մասամբ, եւ կը գումարուէին՝ մինչեւ որ ազգը ունեցաւ առանձին ժո-ղովարար. այսինքն՝ 1876ին կեդրոնականի հետ ղովարար. այսինքն՝ 1876ին կեդրոնականի հետ կառուցուածը, ուր կը գումարուէր միշտ Ազգ. ժողովը մինչեւ իրենց դադարումը՝ 1887 կամ 1888, եւ ուր՝ 1908էն ի վեր դարձեալ տեղի կ'ունենայ մինչեւ այսօր, բացի Պատրիարքական կամ Կաթողիկոսական ընտրութիւններու վերա-բերեալ բացառիկ ժողովներէն, որոնք՝ ըստ հա-ւանդ սովորութեան Մայր Եկեղեցւոյ միջին տա-ճարը կը գումարուին:

\* \* \*

(Նարումանլի:) ԴԿՏ. ՎԱՆՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ



1 Միշտ, Կ. Պօլսոյ, Գ. տարի, 10 փետրով. 1860, թիւ 88, էջ 29:  
2 Ա. Բ. Սահմանադրութեան հայոց, 1860, էջ 46բէ: